

ԾՆՆԴԵԱՆ ԴԱՐԱԴԱՐՁ ԵՐԵՔ ՎԱՂԱՍԵՌԻԿ ՔԵՐԹՈՂՆԵՐՈՒ

Քառորդ դար առաջ, գրական յոդուածի մը մէջ, «Յորելահաններու սիրահարը անուանած էի մեր ժողովուրդը, երբ, հայրենիքէն ներս ու մանաւանդ դուրս, տեղի-անտեղի իրենց պանթէոններու վեհութեանէն կրկէս կ'իջնցնէր մեր գրական տիրանները, անոնց ծննդեան կամ մահուան 65, 85, 110 կամ 130 և այլ անհեթեթ ամիակներու առիթով, անոնց ներքոն ու գրուածաթիւր հիւտելու էլիւք դարձած ատեն նախադասութիւններով, Յօդուածս կը կնքէի հետեւեալ տողերով. «Թողունք մեր իմացական աշխարհի փառքերը իրենց անքոյթ ու արժանազայել բարձրութեան վրայ ու չիջնցնենք զանոնք հրապարակ անտեղիորէն ու այսքան արագօրէն: Որպէսզի, համեմատական տեւողութենէ մը ետք, անոնց խօսքը դառնայ աւելի յատակ ու հասու, անոնց պատգամը՝ աւելի վեհմ ու մեծիմաստ»:

Այսօր, փնտռել սկսած ենք այդ օրերը, երբ, զգնա մեռիք, կհուր սիրեմ՝ ժողովրդային ասացուածքին հաւատարիմ, դէժ գիտէինք յետ մահու արժանաւոր յարգանքը մատուցանել մեր մշակոյթի

վաստակաւորներուն: Ու մէկ ծայրայեղութենէն միւսին անցած ենք անհաւատալի արագութեամբ: Ու քանի մը կարկառուն դէմքերէ զատ, մոտացութեան տրուած են երկրորդական գրագէտներ, որոնց զլացուեցաւ կեանքը իր լիութեամբը վայելելու բարիքն ու շնորհը, շնորհիւ անգութ թուրքին կամ նոյնքան անգութ թոքախտին: (Յօսք շունիմ կուսակցական կամ խնամիական հաշիւներով կազմակերպուած յորելահաններուն, ուր որչազապարարանութեան մը մուսուխիկներ անձանիերու պանթէոնը կ'առաջնորդուին, շուտ քերուլու՝ չափ մեր իրաւ գրողներուն հետ):

Տարւոյս ընթացքին, արեւմտեան աշխարհը երբ մեծ շուքով նշեց ծննդեան 300ամեակը դասական երաժշտութեան գազաթներէն Գերմանացի Պախիւն և կէս-Գերմանացի կէս-Անգլիացի Հէնտէլին, չմոռցաւ նաև նշել Յօրելահանը նոյն այդ 1685ին աշխարհ եկած իտալացի Սքարլաթթիին, հակառակ որ այս վերջինը չէր համարուած ձայնանիշերու աշխարհի տիրաններէն: Ի՞նչ ըսել ուրեմն մեր ժողովուրդին, երբ թէքէեանը, վարուժանը կամ Սիամանթոն փառաւորելու տոհմ, ստուերի մէջ կը թողու Մեծարհնցը, Ռ. Սևակը, Տէրեանը և այլ ընդում առաջեակները մեր մշակոյթին: Ու ժամանկ որ այս երեքը շունչեցան պատեհութիւնը իմացական բարձունքներուն մատակուր, իրենց կեանքի թիւին անժամանակ փրթու մին հետեանքով:

Յետոյ, պահանջուածը ամէն անհատ ծառայութիւնն է իր կարողութեան սահմանէն ներս: Յիշեալ երեքը արժեարեցիմ իրենց տրուած քանգարները, և նոյն կեցուածքը պէտք է պահուէր անոնց ալ նկատմամբ: Աւետարանի (Ղուկաս, ԺԹ.) մեասնեորու առակին մէջ, Քրիստոս նոյն դովտանքն ու վարձատրութիւնը ըբաւթէ՛ 10 և թէ՛ 5 քանգար վաստակած ծառաներուն, առանց պահանջելու երկու քանգար ստացուէն նոյն արդիւնքը, ինչ որ կը ուզուէր առաւելագոյնը ստացուէն: Վերջապէս, շորուն որ շատ է արուած, անկէ շատ կը պահանջուի իտօքը մրի

գառինն չ[ե]նլայ ... : — Վերոգրեալ յիշատակարանային տողերը կան թիւ 1257 ձեռագրին մէջ. «Եւ խոնարհել զիջմամբ ի յիշումն ըտախ [նրատարիս?] — Յիշեալիք խնկեալ բուրվառօ կամայ սրբոցն աղօթիւք, առաջի փառացն աթոռոյ՝ գառինն զենլայ ... » (էջ 459):

14. — էջ 319, տող 9. — «Ընդհալացնէ. — Ըստ երևոյթի մտադրական վրիպակ է. Թիւ 1257 ձեռագրիբը ունի ճիշդ ընթերցում. «Ընդհալացնէ» (էջ 461):

15. — էջ 351, ծնթ. 2. — Սբերը ... Սպիտ արգին էր. — կարդալ՝ «Սբերը ... Սաղայի արգին էր» (Հմմտ. Մննդոց, Ժ, 24):

Շնորհակալութեան արժանի է ԳրոՓ. Լ. Գ. Խաչերեան, որ, քանջալան աշխատանքով, ժիջեալարեան հայ հեղինակներէն Մարտիրոսի երկն ալ մտաշելի գարնաուց հայագիտութեամբ պարապօղ բանաստեղծներուն:

Ն. ԱՐՔ. ՄՈՎԱԿԱՆ

տարագ մը չէ: Ու ո՞վ կրնայ երաշխաւորել թէ Մեծարենց պիտի չժտեննար Վարուժանին, եթէ քանի մը տասնամակկաներ բարդուէին կարճ իր կեանքին:

Միայն է այն կարծիքը թէ գրական խճորով օժտուածները իրենց գերագոյն բուխքը կ'ունենան վաղ երիտասարդութեան: Բացառութիւններ, ինչպէս ամէն մարդի ու ասպարէզի մէջ, հոս ալ կան անշուշտ (յիշել Տ. Կամսարականը): Քիչ չէ թիւը արուեստագէտներու, զիրենք անձամբ թեան տաղանթորոյ գլուխ-գործոցները իրենց աշունին արտադրած: Ո՞վ կրնար պատանի Արամ Խաչատուրեանի մէջ որջուռնել ապագայի հանրահռչակ երգահանը: Ու խորհիլ թէ մեր գրական անդամատանը որքանո՞վ պիտի շահէր, եթէ յիշեալ երեքը իրենց տարիքի լիութեանը մէջէն նայէին կեանքի հրեռոյթներուն:

Ամենէն վաղամեակիւր Մեծարենց, մեր միասնի բանաստեղծն է: Իր ծննդավայրի (Բիւկեհան) գեղեցիկ բնակարանները իրենց զերը ունեցած են կարծէք անոր հօգե՞ մտաւոր կազմաւորման մէջ, ընկով զինք գերզգայուն անձ մը, նուրբ զգայութիւններու ու տաշուած մտածումներու մարդը: Իր երկու փոքրիկ զիւանները, սրտնք ճիշդ չգնահատուեցան ժամանակին՝ խոցելով արդէն իսկ հիւանդ իր սիրտը, գերագոյն ապացոյցն են մեր քառորդի: Որո՞նք սրբին պիտի չխօսէին իր շփոթմանը, «Աստուածամարը» (յիշել Նարեկացին), «Ա՛խ, Ըլլայի՜ն և ուրիշ շատեր: (Կարգ մը դասագրքեր 1896ը տուած են իրեն որպէս ծննդեան տարի-թիւ): 22-23 դարուններ տեսած է լոկ:

Երկրորդը, Բ. Սեակ, բորձրօրէն մշակուած միտք մը, Եւրոպայ տեսած, իր ճծրէ Գերթուածները (Կարմիր Գիրքը, -Սիրոյ Վիրքը) ենթախորհրով լաւապէս կը փրկէ թուրքին եսթազիան զոհ այս երիտասարդի տաղանդին մասին, որ 30 տարեկանին քնաց միանալու իր պտպերուն: Կեանքի խոր փորձառութիւնն ու՜նանաչողութիւնը կանուխէն ըմբռնած, Թէքէկանը յիշցնող բժախնդրութեամբ կազմած է իր ոտանաւորները, ապառաժ-կով տակուռութիւն մը հազուակէցելով իր տաղերուն: Իր ոճը, կարուստ ու զանա- կէն աստիճանով...

գեղ, իր տղերը անթերօրէն ճարտարապետելու թէքնիքին միացած, զգաստ ու զուսպ խոհերու ճամբով, մեզի կուտայ պատեհութիւնը արուեստի գործ մը ըմբռնիսնելու:

Վերջինը, Տէրեան, արեւելահայ է, իրեն շնորհուած 35 տարիներու կէսը հայ գրթողութեան նուիրած: Ո՞վ չի յիշեր իր ճշմարտեղի Գաղէլճը, որով մեր պատանութեանը հրաժեշտ կու տայինք հայ դպրոցին: Մեկամղձօտ ու միշնչե իսկ յուսուտայ այս գրթողը սխալ պիտի չըլլար դնել մօտիկ Խահակեանին ու Թումանեանին, զանոնք նկատելով մեր դարու առաջին տասնամակկներուն երեք գագաթները արեւելահայ քնարերգութեան:

Ի տես հայ գրականութեան ու մասնաւորապէս չափածոյ խօսքին դժմ նորահաս սերունդներու անտարբերութեան, գուցէ շատեր յիշին Թէքէկանի խօսքը. «Ոտանաւորը կ'ուտուի»: Այո, կըր մենք ըլլանք միայն սուտելու համար ապրող մարդեր ու մեր կեանքը նկատապար զգա՞ մը ըլլայ նիւթին ետեւէն, ընտանիք է որ մեր զգայարանները չկարենան բացուիլ արուեստի ընկալութեան, ու մենք նեւանանք ինչպէս կրօնքէն՝ այնպէս ալ արուեստէն:

Միտք Մեծարենց (Մեծտաւրեան), Թուրէն Սեակ (Տքթ. Թուրէն Չիլիկիւրեան) և Վանու Տէրեան դիւրաւ ժողովելիք անուններ չեն և պէտք չէ որ ըլլան: Մեզի նման փոքր ու ցիրուցան ժողովուրդները մանաւանդ առաւել կարիքը ունին հաղորդուելու իրենց փառքը կերտող անմահանուն վաստակաւորներուն:

Իրիկ վերջաբան յայտնենք թէ, եթէ Տէրը կամենայ, ծրագրած ենք ՎՍԻՆՅԻ Իւրաքանչիւր տարուան վերջին թիւին զբակամ բաժնը, փոխան գրախօսականի, յատկապէս նոյն տարւոյ մէջ զուգարկապա՞ մեր գրագէտներու յոբեկաններուն - ծնունդ կամ մահ - , եթէ անշուշտ յոբեկանը զոյաւորող տարիները ունեւան. «Կիրք» թիւ մը: Այլապէս, պէտք չունինք կտրատուած անակներու:

Գ. ՃԱՐՏՐԱՆ